

ՀՌՈՄՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

Տարիմներով կը խօսուէք եւ կը սպասուէք որ Հռոմի Կարողիկէ եկեղեցւոյ Պապը՝ Յովհաննէս Պողոս Բ. այցելէր Սուրբ Երկիր:

Քրիստոսի Մննդեան երրորդ հազարամեակի մուտքին երևսադէմ այցելեցին զանազան եկեղեցւոյ պետք եւ բարձրաստիճան անճնաւորութիւններ, ինչպէս նաև պետութեանց նախագահներ եւ բաղադրական երեւելի դէմքեր: Ասոնց կարգին կային Հայաստանի Հանրապետութեան նախագահը Ռոբերտ Քոչարեան եւ Հայ Առաքելական եկեղեցւոյ Պետ Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը: Այս եհկւերու ներկայութիւնը եւ մասնակցութիւնը տուաւ յատուկ փայլ Քրիստոսի Մննդեան Զ000 ամեակին տօնակատարութեան: Երրորդ հազարամեակի սկզբնաւորութիւնը պատմութեան համար եղաւ Եշանակալից: Տօնուեցաւ մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի մարդացեալ Աստուածորդույնյ ծննդեան Զ000րդ տարեդարձը: Ինչպէս նաև՝ բազմարի կրօնական թէ աշխարհական անճնաւորութեանց արտայայտած իսուֆերուն միտքն ու ոգին կ'արտացոլային Քրիստոսի Մննդեան աւետիսին բերած սէրը, խաղաղութիւնը եւ արդարութիւնը, որոնց կարիքը շատ է մարդկային կեանիք թղոր խաւերուն մէջ, զարգացնել կարենալու համար Քրիստոնէավայել կեանիք, եւ զգալու համար Աստուծոյ բազաւորութիւնը մեր հոգիներուն եւ միրաւորուն մէջ:

Հռոմի Քահանայապետը նոյն այդ ոգինը սկսաւ իր հոգեւոր նամրորդութիւնը Վատիկանի իր Արքունի, Մարտ Զ0ին: Ան Ամմանի - Յորդանան - նամրով Մարտ Զ1ի

երեկոյեան մուտք գործեց Իսրայէլ: Օդակայանի մէջ զինք դիմաւորեցին եկեղեցւոյ պետք, Երկրի նախագահը եւ այլ ներկայացուցիչներ: Ներկայ էր նաև Երուսաղէմի Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, որուն կ'ընկերակցէր Սամուէլ Մ. Վրդ. Աղոյեան: Իսրայէլի նախագահ Ուայզմըն իր բարիգալուստի խօսին մէջ ըստ, «Կը գնահատած Զերդ Սրբութեան բերած նպաստը հակասեմական որակումները դատապարտող իրքեւ ունիր Աստուծոյ եւ մարդկութեան դէմ:»

Յովհաննէս-Պողոս Բ. Փահանայապետը իր խօսին մէջ ըստ, «Երէկ նարաւ լերան բարձունքէն, Յորդանանի Հովիտի Վրայով, դիտեցի այս օրինեալ Երկիրը: Այսօր, ինոր զգացումով ունէ կը զնեմ այս երկիրը, ուր Աստուծած ընտրեց իր Վրանը շինելոց:» Իմ այցելութիւնն ունի Երկու նպատակ» ըստ Քահանայապետը, «անհատական ուխտացնացութիւն, եւ Հռոմի Եպիսկոպոսի Հոգեւոր ճամբրոդութիւն Արքահամի, Խահական եւ Յակորի Աստուծոյ մեր հաւատուի ծագման տեղին: Այս այցելութիւնը մասն է աղօրմի եւ շնորհակալութեան այն աւելի լայն ուխտացնացութեան, որ առաջնորդեց զիս Մինայի Անապատը ուր վնորդ յաստութիւնը ձեւաւորեց յաջորդող Վրկութեան պատմութիւնը: Ես իմաս ունիմ առնենաշնորհումը այցելու այն քանի մը Վայրերը որոնք սերս առընչութիւն ունին Յիսուս Քրիստոսի Կեանիքն, Մահուան եւ Յարութեան հետո:» Քահանայապետը խօսելով կրօնեներու համակեցութեան մասին, ըստ, «Իմ նամրորդութիւնս, հետեւար, խօնարի երախտագիտութեան

եւ յոյսի ուխտագնացութիւն մըն է այն վայրերուն ուր ծագում առաւ կրօնական պատմութիւնը: Իմ այցելութիւնս յարգանի ցուցաբերում մըն է երեք այն կրօնեներուն, որոնք կը գոյակցին այս երկրի մէջ: Երկար ժամանակէ ի վեր ակնկալութեամբ կը սպասէի հանդիպելու Քրիստոնեայ զանազան եկեղեցիներու եւ համայնքներու անդամներուն, որոնք կան այս երկրին մէջ: Կ'աղօրեմ որ այս իմ այցելութիւնս ծառայէ ժաշալերելու որ աւելնայ միջ-Քրիստոնէկան երկխօսութիւնը որ պիտի առաջնորդէ հրեաները, Քրիստոնէկաները եւ իսլամները փնտուելու, իւրաքանչիւրը ըստ իր հաւատալիքներուն, այն ընդհանրական եղայրութիւնը որ կը միացնէ մարդկութեան ընտանիքին բոլոր անդամները, գործելու խաղաղութեան եւ արդարութեան համար, որ Սուրբ Երկրի ժողովուրդը տակաւին չունի, եւ որուն խորապէս կը կարօսիի:

Քահանայապետը այս ընդունելուութենէն ետք մեկնեցաւ երուսաղէմ եւ հոն գիշերեց: Չորեքշաբթի, ԶԶ Մարտի առաւտուն, եաւըր Արաֆաթի Բերդեհէմի պալատին մէջ, Պապը իր առաջին տեսակցութիւնը ունեցաւ նախագահին, Հոգեւոր պետերուն եւ պետական անձնաւորութեանց հետ, եւ պապ բոլորը մեկնեցան դէպի Բերդեհէմի Ա. Ծննդեան հրապարակը, ուր Սուրբ Պատարագ մատուցուեցաւ բազմահազար բազմութեան եւ ուխտաւորներու ներկայութեան: Իր պատգամին մէջ ժահանայապետը ըստ. «Քրիստոսի բազաւորութիւնը Երկրաւոր բազաւորութիւն մը չէր, այլ բարիին յաղթանակը չարին դէմ, վերջնական յաղթանակը մեղքին եւ մահուան դէմ: Փոխակերպելով մեր մարդկային տկար բնութիւնը եւ մեզ կարող դարձնելով

իրարու հետ քնակեղու խաղաղութեամբ եւ հաղորդուելու Աստուծոյ հետ»: Քահանայապետը եզրափակեց իր խօսքը, ակնարկելով Բերդեհէմ քնակող Քրիստոնեաներուն որոնք նուազող փոքրամասնութիւն են գերակշռող իւլամ այդ բաղադրին մէջ, ըսկելով, «Պահեցէ մեր ներկայութիւնը եւ մեր հայրերուն ծառանգութիւնը այստեղ ուր մեր Փրկիչը ծնաւ»: Պատարագին ներկայ գտնուեցան եկեղեցիներու պետեր եւ ներկայացուցիչներ: Ներկայ էր նաև երուսաղէմի Պատրիարքը՝ Ամեն. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, որուն կ'ընկերակցէին Տ. Սամուել Շ. Վրդ. Աղոյեան եւ Տ. Աւետիս Արք. Խիրանեան: Ք ա հ ա ն ա յ պ ե տ ը անպաշտօն այցելեց Քրիստոսի Ա. Ծննդեան Այրը եւ իր անձնական աղօրքը ըրաւ: Ապա ժաղավարական այցելութիւնը մը տուալ Պաղեստինան Եշխանութեան, որմէ ետք ան այցելեց նաև Տէհէքսիս գաղթականց վայրը եւ ապա վերադարձաւ երուսաղէմ: Հինգշաբթի, ԶՅ Մարտ ԶՅ, կէսօրին ժահանայապետը այցելեց Խորայէլի երկու կրօնապետներուն, երկրի նախագահին եւ նատ Վաշէմ Ցուշարանին: Իսկ երեկոյեան նոդրը Տամի մէջ տեղի ունեցաւ միջ-կրօնական հանդիպում մը Պապին եւ հրեայ ու իսլամ կրօնապետներուն միջեւ ի ներկայութեան հրաւիրեալ ներու: Գործադրուեցաւ երաժշտական յայտագիր մը հրեայ, իսլամ եւ Քրիստոնեայ պատանիներու կողմէ: Առաջին խօսողը եղաւ հրեայ կրօնապետը Խորայէլ Միր Լայ: Երկրորդ խօսողը եղաւ իսլամ Շէյխը՝ Թայսիր Թամիմի: Երրորդ խօսողը եղաւ քահանայապետը Թովհաննէս-Պօղոս Բ.:

Յայտագրի վերջաւորութեան, յատուկ ամանի մէջ, Պապը Ժիրենիի

ծառ մը տնկեց ի նշան խաղաղութեան: Այս միջ-կրօնական եանդիպումին ներկայ եղան երուսաղէմի Պատրիհարք Ամեն. Տ. Թօրգոմ Արք. մանուկեանը և Տ. Սամուկ Մ. Վրդ. Աղոյեանը: Ուրբար, 24 Մարտ 2000, Հռոմի բահանայապետը առաւտեան Սուրբ Պատարագ մատուցանեց Երանիներու Լերան բացատանին մէջ, Քորազին երիտասարդութեան համար: Կէսօրէ ետք եանդիպում ունեցաւ Խորայէլի վարչապետին եեւ: Շարար, 95 Մարտ 2000, առաւտեան բահանայապետը երուսաղէմէն մեկնեցաւ Նազարէք բաղաբը և աղօրեց Աւետման այրին մէջ և ապա պատարագեց նոյնանուն եկեղեցւոյ մէջ: Կէսօրէ ետք այցելեց Գերսեմանիի պարտէզի եկեղեցին: Խակ երեկոյեան միջ-եկեղեցական եանդիպում ունեցաւ երուսաղէմի Յունաց Պատրիհարքարանի դահլիճին մէջ, իրրեւ հասարակաց վայր ընտրուած բոլոր Պատրիհարքարաններուն կողմէ, նկատի առած Յունաց Պատրիհարք Թէոդորոսի հիւանդագին վիճակը: Այդ հանդիպման ներկայ եղան մեր Պատրիհարքարանէն Պատրիհարք Սրբազն Հայրը, Լուսարարապետ Նուրիհան Եպս. Մանուկեան, Արիս Եպս. Շիրվանեան, Կիւրեղ Եպս. Գարիկեան, Սեւան Եպս. Ղարիպեան, և Համբարձում Վրդ. Քէշիշեան:

Կիրակի, 26 Մարտ 2000, առաւտեան, նորին Սրբութիւն Յովիհաննէս-Պողոս Բ. Պապը այցելեց երուսաղէմի Խալամ Սուֆրիին, ապա այցելեց երեաներուն Լացի Պատը: Նորին Սրբութիւնը բուլղար մը վրայ գրուած աղօրք մը գետեղեց պատի նեղէին:

ՔԱՀԱՆԱՑԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՐԵԱՆՑ ՄԱՅՐ ՏԱՁԱՐ: Կիրակի, Մարտ 26ին, ժամը 10.45ին Լացի Պատէն վերադարձին, նորին Սրբութիւնը այցելեց Հայոց Պատրիհարքին, Սրբոց Յակորեանց Մայր Տաճարին մէջ: Ինչպէս ամէն տեղ ուր Պապը այցելեց, ոստիկանութիւնը ամէն տեսակի ապահովութեան միջոցներ ձեռք առաւ: Եկեղեցւոյ գաւիրի մուտքին մետաղ ստուգող մեքենայ լարեցին, որուն բննութեան ենթարկուեցան անոնք որոնք պիտի դիմաւորէին Պապը Ս. Յակորի Տաճարէն ներս: Եկեղեցւոյ գաւիրը շարուած էին Հեմի եւ ՀՄԼՄի սկառուտները: Իսկ եկեղեցին ներս ժողովուրդը անհամբր կը սպասէր տեսնելու կարողիկ եկեղեցւոյ բահանայապետը: Ժառանգաւորաց Վարժարանի սաներ տաճարին մէջ կազմ ու պատրաստ կը սպասէին «Հրաշափառ» ով դիմաւորելու բահանայապետը. Վանիի մուտքին զինե դիմաւորեցին Պատրիհարք Սրբազնն ու Լուսարարապետը Տ. Նուրիհան Եպս. Մանուկեան: Սկառուտական յարգանքի յատուկ բարեւով և ծափողոյն ներով եւ Սրբոց Յակորեանց Մայրանութեան քափօրով Նորին Սրբութիւն Յովիհաննէս-Պողոս Բ. Պապը մուտք գործ եց Սրբոց Յակորեանց Մայր Տաճար: Ժառանգաւորաց սաներու «Հրաշափառ» և «Պերախ Լեր Ս. Եկեղեցի» շարականներու երգեցողութեամբ, Պապը առաջնորդուեցաւ Փոքր Ատեան եւ բազմեցաւ Կեդրոնը դրուած քաղկարուուին վրայ: Պատրիհարք Սրբազն Հայրը անգերենան իր բարիգալուստի խօսքին մէջ ըսաւ. «Զերդ Սրբութիւն, հանոյի եւ պատիւ է մեզի ողջունել Ձեզ յանուն երուսաղէմի Հայ Պատրիհարքութեան՝ Սրբոց Յակորեանց Մայր Տաճարէն ներս:

«Կանգնած ենք այն իսկ վայրին վրայ ուր շինուեցաւ հայկական առաջին եկեղեցին չորրորդ դարուն եայ ուխտառո՞ներու կողմէ: Այս տաճարը կառուցուած է երկու Սուրբ Յակոբներու դամբարաններուն վրայ: Առաջինը Սուրբ Յակոբոս Առաքեալն է, ծովաննես Աւետարանիշի եղրայրը, որ գլխատուեցաւ 44 բուին, որ եւ պաշտպան սուրբն է եայոց համար: Անոր գլուխը կը հանգչի Տաճարին հիւսային կողմը «Գլխադիր» կոչուած մատուիին մէջ: Երկրորդ Սուրբ Յակոբոս Տեառնեղրայրն է, որ եղած է առաջին եպիսկոպոսը երուսաղէմի քրիստոնեաններուն: Անոր անիւնները զետեղուած են տաճարի Աւագ Խորանին ներքեւ: Մենք կանգնած ենք սրբազն այդ Վայրին մէք, գոհուրին տալու Աստուծոյ, Զերդ Սրբութեան այս առավելական ուղեւորութեան համար, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հետեւրուն հետեւելով:

«Այստեղ պատշաճ է կրկնել նաևում եւ եսայի մարգարէններուն խօսերը, որոնք կ'ըսեն. «Ահա արագընթաց են աւետարերին սույնը լեռներուն վրայ, որ խաղաղութիւն կ'աւետէ:» (Նաւում 1:15): Նաև՝ «Իրքեզի զի՞ գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի. համբաւուն խաղաղութեան, իրքեւ աւետարանչի բարութեանց» (Ծայի 52:1): Եւ քէ «Ի՞նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիններուն եւ բարութեան աւետարանիններուն:» (Հոռոմ. 10:15):

«Զերդ Սրբութեան այս ուխտառութիւնը եւ այցելութիւնները կը հաստատեն Զերդ ունեցած հովուական մտահոգութիւնները ոչ միայն Սուրբ Երկրի Քրիստոնեաններուն համար, այլ նաև բոլոր հրէական եւ իսլամական աւանդութիւններով ազգերուն հանդէպ,

որոնք կը տեսչան մարդկային ընկերութեան խաղաղ գոյակցութեան, արժանապատութեան, ապահովութեան եւ բարգաւանութեան:

Արդարեւ. «Ի՞նչ գեղեցիկ են աւետարանչի սույնը լեռներուն վրայ, որ խաղաղութեան աւետարան կը բարող է» եւ եղբայրութիւնը մարդկութեան:

«Ճամայն հայ ազգը՝ ի Հայաստան եւ ի սփիւոս, կը յիշէ Զերդ սիրալիր եւ եղբայրական հանդիպումները Ամենայն Հայոց Վեհափառ Կարողիկոսին հետ, նաև հայ մշակոյրի ու եղգեւոր ժառանգութեան այն ցուցահանդէսը որ տեղի ունեցաւ Վատիկանի մէջ «Roma-Armenia» անուան տակ:

«Մեր Պատրիարքարանին մէջ եւս ունինք արժէխաւոր հաւաքածոյ մը մեր մշակոյրի եւ եղգեւոր ժառանգութեան, որուն մէկ մասը մշտապէս ցուցադրուած է այս տաճարին մէջ, մաս կազմելով մեր առօրեայ եկեղեցական պաշտամունքներուն, նաև ի գոհացումն ուխտառո՞ներու եւ այցելուներու եետաքրիութեան եւ գոհունակութեան: Այդ բոլոր սրբազն իրերուն վրայ անպայման խաչի Եղանը գծագրուած կը տեսնենք, իրքեւ կեղրոնական արտայայտութիւնը մեր քրիստոնէական հաւատքին եւ հայկական ինքնութեան:

«Այդ ինքնութիւնը մասամբ մը կը հաստատուի նաև հազարաւոր խաչքարերով որոնք կը գտնուին պատմական Հայաստամի լեռներուն, վանինը եւ գերեզմանատուններուն տարածքին վրայ: Այդ խաչքարերու նմուշներէն կ'երեւին այս տաճարի արտաքին պատերուն վրայ եւս:

«Մեր Տիրոջ փրկարար խաչելութեան եւ յարութեան հանդէպ

նուիրումի ոգիով է որ կը խնդրենք Ձերդ Սրբութենէն, ընդունի հայկական խաչքարի ռուս եւ սատափով զարդարուած նուէր մը, Բերդենէմի տաղանդաւոր վարպետներու ժեռով պատրաստուած:

«Հանձեցք ընդունի զայդ իրեւ յուշարար Ձերդ Սրբութեան հոգեւոր ուխտաւորութեան դէպի այս Սուրբ Երկիրը եւ իրեւ Զատկ Տրիստոնէական եւ Եղայրական այն Սիրոյն, զոր մենք բոլորս կը տածենք Ձերդ Սրբութեան հանդէպ իրեւ Հովհիւրարի ըստ մեր Տիրոջ գնահատանմէն:

«Նոյնպէս կը խնդրենք Ձերդ Սրբութենէն որ նախ ընդունի Հոգեւոր նուէր մը հայ մանուկի մը կողմէն, որ կուգայ Միացեալ Նահանգներէն: Ան 19 Տարեկան աղջնակ մըն է՝ Թալին Գալպեան, զոր կը երաւիրենք ներկայացնելու իր աստուածատուր նուէրը. «Առ Մարի» տաղը երգելով:»

Թալին Գալպեան մեներգեց «Առ Մարի» գլուխը ծածկած շղարշով: Ապա մօտեցաւ եւ աշը համրութեց Քահանյապետին: Պապը ի Եշան գնահատութեան եւ սիրոյ՝ նակատը համրութեց պատահի Թալինին, ապա տուաւ իր պատգամը, ըսկեով.

«Ձերդ Ամենապատուուրին, ինձ համար մեծ հանոյք է այցելել ձեզ, ձեր իսկ բնակվայրին մէջ: 1996ին հանոյքը ունեցայ հանդիպելու ձեզի Հոռմի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսի յիշատակին այցելութեան առթիւ: Սրտանց կը կրկնեմ այն բառերը որ ըսի Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին. «Թող այս մեր հանդիպումին շնորհել եւ սիրելիութիւնը դառնայ ճրագ մքաստուեր Վայրերը լուսաւորող, մինչեւ օրը լուսնայ, եւ արուսեակը ծագի ձեր սրտերուն մէջ» (Բ. Գետրոս Ա. 19):

«Մեր այսօրուան հանդիպումը է նաև ուրիշ յառաջխաղաց ժայլ մը, որ Տէրը շնորհած է մեզի ամրացնելու կապերը Կարողիկ Եկեղեցւոյ եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ միջեւ: Այս Յորեկինական Տարւոյն ընթացքին, երբ աւելի եռանդուն կ'աղօրենք որ Տէրը մեզի շնորհէ միութեան պարգևեր, բող մեր բարեկամութիւնը ըլլայ բարձրացող աղօրք առ Աստուած, ինչպէս յունկ, ինչպէս երեկոյեան գոհի ենները մատուցուած խաչին վրայ իր սիրելի Որդույն կողմէ:»

«Ձերդ Ամենապատուուրին, այցելով ձեր տունը, ինքզինս կը զգամ իրեւ Եղայր Եղայր Աներու միջեւ, որոնք միասին կը պայմանական կերտելու Գրիստոսի Եկեղեցին: Շնորհակալ եմ ձեզմէ ձեր միրալիք ընդունելութեան համար, եւ կը խնդրենք Յարուցեալ Տիրոջմէն որ շնորհէ մեզի, ձեր Եղայրյութեան եւ Սուրբ Երկրի մէջ բնակող Հայ Առաքելական Եկեղեցւոյ հաւատացեալ ներուն բարգաւաճման, ցնծութեան եւ խղաղութեան պարգևեները:»

Միարանութեան անդամներու աշակամրոյրէն ետք, քահանյապետը հրաժեշտ տուաւ ժողովուրդին եւ Սրբոց Յակոբեանց Միարանութեան: Մեկնումի եամբուն վրայ, Պապը օրինեց բոլորը եւ իրեն բերուած երեխաները:

Քահանայապետը ուղղակի մեկնեցաւ Ս. Յարութեան Տաճար եւ Սուրբ Պատարագ մատոյց Գրիստոսի Գերեզմանին վրայ: Պատարագին ներկայ գտնուեցան նաև Պատրիարք Սրբազն Հայրը, Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, Լուսարարապետն նուրիան եպս. Մանուկեան, Արքիս եպս. Շիրվանեան, Կիրեղ եպս. Գարիկեան, Սևան եպս. Ղարիպեան, Սամուել Մ. Վոդակը Աղայացին, Եղիշեան եպս. Քորդ Աղոյեան, եւ Համբարձում Վորդ. Քէշշինեան:

Երեկոյեան 6:Յօհն Քահանայա-
պետը մեկնեցաւ դէպի Հռոմ: Ողջերթի
համար Թէլ Աւիվի օդակայան կը
գտնուէին ի շարս այլ եկեղեցական
պետքու եւ ներկայացուցիչներու,
Պատրիարք Սրբազն Հայրը եւ Հայր
Սամուէլ Աղոյեան:

Ահա այսպէս, Երուսաղէմ
քաղաքը եւ Տրիստոնեաներ ապրեցան
ցնծութեան օրեր Հռոմի Կաթոլիկ

Եկեղեցւոյ ժահանայապետին՝
Յովհաննէս-Պողոս Բ. Պապին օրինարիեր
այցելութեան առթիւ: Կը յուսանի եւ
կ'աղօթենի որ Քրիստոսի ծննդեան
աւետիսին քերած սիրոյ, խաղաղութեան
եւ արդարութեան պատգամը կը ծաղկի,
մարդոց սրտերուն եւ հոգիներուն մէջ
ստեղծելով համակեցութեան եւ
եղրայրասիրութեան մթնոլորտ մը
գրիստոսակոյն այս Սուրբ Երկրին մէջ
եւ աշխարհի բոլոր ծագերուն:

ՍԱՄՈՒԷԼ Շ. ՎՐԴ. ԱՂՈՅԵԱՆ

ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔ

Քրիստոսի Մենդեան 2000 ամեակին առիթով, շնորհաւորանին գիրեր եւ
հեռագրեր առաքուեցան Հոգեւոր ու Կառավարական պետերուն եւ Առաջնորդներուն,
որոնց շնորհաւորագիրերը ստացած է Պատրիարք Սրբազն Հայրը.-

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Գարեգին Բ.
Կարողիկոսին.

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա.
Կարողիկոսին.

- Հռոմէական Կաթոլիկ Եկեղեցւոյ Քահանայապետին՝ Նորին Սրբութիւն
Յովհաննէս Պողոս Բ. Պապին.

- Մուկուայի եւ Ռուսիոյ Օրբոսուն Եկեղեցւոյ Ամեն. Տ. Ալեքսէյ Բ.
Սրբազն Պատրիարքին.

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Մուրաֆեան Սրբազն Պատրիարքին.

- Յորդանանի Վասիլ. Ապուլլահ Բ. Թագաւորին.

- Գալուստ Կիլակնեկեան Հիմնարկութեան Նախագահ Տիգր. Միխայէլ
Խասյեանին.

- Թեմակալ Առաջնորդներուն, Պետական եւ Ազգային Հաստատութեանց
ղեկավարներուն.